

ԱԶԳԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԳՈՅՉՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԸՄԲՈՆՈՒՄԸ

ԺԹ. դ. ՀԱՅ ԿՐՕՆԱԿԱՆ

ՊԱՏՄԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ ՄԷՋ

(մեթոդաբանական տեսանկիւններ)

ԺԹ. դ. Հայ պատմափիլիսոփայութեան հիմքում դիտարկ-
ւում է առաջադիմութեան գաղղափարը՝ իբրև գերակշռող դարա-
շրջանի մշակոյթում։ Դրա տարաբնոյթ մեկնաբանումներով էլ
պայմանաւորւում է լուսաւորական եւ պահպանողական (կրօնա-
կան) հայեցակարգերի առանձնացումը։ Առաջադիմութեան էու-
թեան ըմբռնման հիմքի վրայ հայ մտածողները (ինչպէս լուսաւո-
րիչները, այնպէս էլ պահպանողականները) իմաստաւորում եւ «ար-
դարացնում» են պատմութիւնը։ Պատմութեան իմաստն ու ար-
դարացումը լուսաւորիչները նկատում են պատմական ընթացքի
արդիւնքներում, այդ իսկ պատճառով նրանց պատմափիլիսոփայ-
կան հայեցակարգը սահմանելի է որպէս ապագայի տիպար։
Մինչդեռ պահպանողականները պատմութեան իմաստն ու արդա-
րացումը դիտում են պատմական ընթացքը, որի նպատակն է
մարդու մէջ մարդկային նախասկզբի զարգացումը։ Հնդ որում,
վերջինի բացարձակ պայմանը նրանք համարում են էութեամբ
ազգային մարդկային կեցութեան աւանդականութիւնը։ Լուսաւո-

¹ Դրա մասին տե՛ս՝ ՄԻԹՈՒՄԵԱՆ ՌԻՄԱ, Կրօնի եւ գիտութեան (հաւատի
եւ գիտելիքի) յարաքերակցութեան ըմբռնման խնդիրը ԺԹ. դ. հայ պատ-
մափիլիսոփայութեան մէջ (մեթոդաբանական տեսանկիւններ), «Քաղմա-
գչակ», 2002, էջ 277, տե՛ս նաեւ նոյնի՛ Կրօնի եւ Եկեղեցու նշանակութիւնը
հայ ժողովրդի պետականական կեանքի կազմակերպման գործում ըստ
ԺԹ. դարի հայ մտածողների (մեթոդաբանական տեսանկիւններ), «Քաղմ-
ագչին», 2002, թ. էջ 58:

ըիչների կողմից փառաբանուող՝ բանապաշտութեան աշխարհաքաղաքացիութեանը հակասող աւանդականութիւնը նրանց համար պատմական կեանքի, այսինքն, մարդու՝ որպէս անձնաւորութեան, կայացման գրաւականն է։ Ուստի՝ պատմութեան պահպանողական-ների արժեւորումը ամփոփելի է հետեւեալ երկու կանխադրոյթով՝ ա) պատմութիւնը մարդկութեան առաջադիմութեանը նպաստող ազգերի առաջընթաց շարժումն է, բ) պատմութիւնը մարդկայնութեան իրականացման միջոցն է, ինչը ենթադրում է ներկայի հետ անցեալի, իսկ ապագայի հետ՝ ժամանակային այդ երկու չափորոշիչների սերտ յարաբերակցում։²

Պատմական մտածողութեան պահպանողականների յարացոյցը յանգեցւում է «առաջադիմութիւն-բարոյականութիւն-անձնաւորութիւն» (մարդ, ազգ)-ազատութիւն-արդարութիւն-մարդասիրութիւն» շարկապմանը։ Այս տեսանկիւնից մեկնաբանելի է կրօնական մտածողների՝ ազգերի պատմականութեան խնդրի իմաստաւորումն ու արժեւորումը։ Յիշեալ խնդրի նկատմամբ նրանց դիրքորոշումը նվազակայացրմար է ներկայացնել Ղ. Ալիշանի հայեցակէտով։ Ի տարբերութիւն եւրոպական լուսաւորիչների, Ալիշանը ընդլայնում է խնդրի ժամանակային եւ տարածական սահմանները եւ համարում, որ բոլոր ազգերը՝ ինչպէս հին, այնպէս էլ նոր, «իրենց միայն կրթութեան պատիւը սեփականելով՝ մէկալանց նուաստ կամ բացասական անուն մը կու տան»։ Այսպէս, պարթեւներն իրենց անուանել են «Արիք», իսկ միւս ազգերին՝ «Անարիք»։ Չինացիներն այդ յարաբերութիւնը ձեւակերպել են որպէս «Աչեղ-Անաչք», իսկ Հայերը՝ իբրեւ «Մեծ-Փոքր»։ Եւրոպական տւանդոյթում այդ միտումն արտայայտում է նախ՝ յոյների, այնուհետեւ՝ հռոմէացիների, իսկ յետագայում՝ նաև եւրոպական նոր ազգերի գիտակցութեան մէջ։ «Հռովմայեցիք որ իրենց զէնքերովը Յունաց Քաղաքականութիւն ալ ժառանգեցին, գոնէ ընտ իրենց կարծեացը, անոնցմէ սորվեցան ամէն ազգաց ալ բարբարոս ընել բաց յիրենց եւ ի Յունաց։ Եւրոպացւոց մէջ երբ նոր տէրութիւններն ծաղկի սկսան՝ աշխարհին մէկալ մասանց բնակչաց բար-

² Յօդուածի վերնագրում ձեւակերպուած խնդրը հայագիտութեան մէջ առաջին անգամ է հետազոտուում։ Ընդմին, հայ պահպանողականների յօդուածում օգտագործուած մի շարք աշխատութիւններ («Սիոն» - «Յոյս» հանդէսերում տպագրուած հեղինակների) առաջին անդամ են դառնում փիլիսոփայական վերլուծութեան առարկայ:

բարոս կ'ըսէին...»:³

Միւս կողմից, մտածողը լրջանցում է լուսաւորիչների եւ պահպանողականների միջեւ գոյութիւն ունեցող տարածայնութիւնների գլխաւոր առարկան. բարբարոսութիւնն է նախորդել քաղաքակրթութեանը, թէ՞ հակառակը եւ գտնում՝ ա) կան ազգեր, որոնց բարբարոսութեան շրջանը յայտնի չէ (օրինակ, հայերի), բ) վաճառական, հողագործ եւ հովուական կեանքով ապրողները (հայեր, ասորիներ, հին պարսիկներ, հնդիկներ, հրեաներ, եղիպտացիներ) «հետութեամբ» են անցնում քաղաքակրթութեանը թափառական եւ որսորդական կեանքով ապրողների համեմատութեամբ։ Այս հարթութեան վրայ ընկալելի է եւրոպացիների ձեւակերպած ազգերի քաղաքակրթուածութեան. (պատմականութեան) չափանիշի՝ «ձեռագործ յիշտապահների» անհրաժեշտութեան նրա մերժումը։ Ալիշանը ինքնին մերժումը բացատրում է նրանով, որ «շատ հեղ կամ իրենց ետքի բարբարոսութիւնը զանոնի շնչած են»։ Բացի այս, նա պնդում է, որ հին յոյները «մասմբ իրաւամբ, եւ մասմբ պարծենկոտութեամբ եւ մասմբ սուութեամբ միայն զիրենիք քաղաքավար (քաղաքակիրթ - Ռ. Մ.) սեպած են նախ. ստութեամբ՝ վասն զի իրենցմէ շատ առաջ քաղաքավարած էին Ասորեստանեայք, Եգիպտացիք, Հրեայք, Հայք եւ այն. սեպառութեամբ՝ վասն զի ուրիշներէն առած լոյսերնին իրենց սեպեցին եւ չունեցածնուն վրայ ալ պարծեցան. իրաւամբ՝ վասն զի քան զամենքը գերազանցեցին գեղեցիկ հաշակաւ եւ բոլոր եւրոպական լուսաւորութեան եւ Ասիոյ մասին ալ օրինակ եղան, որով Եւրոպայէն ալ աշխարհիս մէկալ կողմերուն սփոելուն պատճառն ալ իրենք կը սեպուին»:⁴

Միաժամանակ մտածողը նշում է, որ աշխարհի բարգաւաճող մասը, այսինքն՝ եւրոպան, «գրեթէ բոլոր բարբարոսութեան մէջ բաղուած է», քանզի քաղաքակրթուածութիւնը, եւրոպացիների ընկալմամբ, բարբարոսութիւնից շատ չտարբերուող երեւոյթ է։ Հատ նրա, եւրոպացիների «բարբարոսութեան» պատճառութիւնն է (հոգեւոր բարբոյական իմաստով) եւ ուղանց տգիտութիւնն է (հոգեւոր բարբոյական իմաստով)։ Մինչդեռ ճշմարիտ քաղաքակրթութիւնը հայրենասահրութիւնը։

³ ԱԼԻՇԱՆ Հ. ՊԵՏՈՆԻ, Բարբարոս եւ բարերարոյ, «Բազմավէպ», 1850,

թիւ 9, էջ 130:

⁴ Նոյն, էջ 131:

նը պայմանաւորուած է քրիստոնէական գաղղափարների կենսագործմամբ. «Քրիստոս Աստուած նորոգող մարդկային բնութեան՝ մէկ հատիկ նշմարիտ կապ նշմարիտ ընկերութեան դրաւ զընկերասիրութիւնը. «Սիրեցէ՛ զմիմեանս... ինչուան որ այս օրէնքս... չհաստառուի, չծաւալի, չտիրէ մարդկութեան մէջ, բարբարոսութիւնը յաւիտեան չի վերնար աշխարհէս, եւ ամենէն լուսաւոր եւ բարակ ազգաց մէջ ալ պիտի մնայ եւ զօրանայ չարաչար բարբարոսութիւնը»:⁵ Ալիշանի վերոյիշեալ համադրոյթներից հետեւում է, որ ազգերի պատմականութեան խնդրի «առաջադրումը»՝ իբրեւ նոր ժամանակի եւրոպական ազգերի առանձնաշնորհ դիտելի է մեծ վերապահումով: Աւելին, անհիմն է ազգերի պատմականութեան աստիճանը «չափել» եւրոպացիների դիտանկիւնից: Ազգերի պատմականութեան խնդիրն աւելի օրինաչափ է դիտարկել իբրեւ ազգերի կենսադիրքորոշման որոշակի դրսեւորում: Ինչ վերաբերում է ազգերի քաղաքակրթուածութեան չափանիշին, ապա այն սահմանելի է որպէս ազգերի հոգեւոր-բարոյական «կարգավիճակի» խորհրդանիշ:

Դշուածի լոյսի ներքոյ հարկ է արժեւորել հայ ազգի պատմական առաքելութեան Ալիշանի մեկնաբանումը: Ելնելով Ս. Գրքի, հին պատմաբանների եւ հին աւանդոյթների վկայութիւններից, մտածողը հաստատում է, որ Հայաստանը «սերմարան մը ազգաց եւ ցեղից», զարմանալի «ընդդիմակութեամբ մը հիւրընկալ եւ օքեւան եղած է զանազան ազգաց գաղթականներու»: Քսանհինգ դար շարունակ Հայաստանաբնակ եւ Հայաստանի տարածքով («յառաջ եւ յետ իր Հայաստան կոչուելուն») անցած բազմաթիւ ժողովուրդների մշակութային փոխներգործութիւնը պատկեց քրիստոնէական կրօնը, որը «սրբազան եւ անդրժելի ըրաւերկայն դարուց աշխատանքը, եւ այդքան տարբեր տարբերքներէ ձեւացուց մէկ ազգ մը...»: Յաջորդ 1500 տարիներին «քէ եւ հեռացեալ թէ եւ հալածեալ իր բնիկ երկրէն, Հայն իրեն հետ կրէ իր թերափել. եւ կը մշակէ զհայրենիս իր հարուստ լեզուին մէջ, կը յարգէ զայն իր կրօնից մէջ, կ'ուսանի անոր յիշատակաց մէջ, եւ կը պաշտէ զայն իր սրտին մէջ: Այս հայրենասիրութիւնս, ի բաց թողլով ումանց մոլորիլը եւ ումանց անհոգութիւնը, առաջնորդեց անցուց Հայոց ազգը 44 դարու միջոց՝

⁵ Նոյն, թիւ 10, էջ 149:

ամէն տեսակ դիպուածէ, բնութեան եւ քաղաքականութեան յեղափոխութիւններէ, ընդ մէջ ազգաց որ իրմէ վերջը ծնան եւ իրմէ առաջ մեռան»:⁶ Հայերի յարատեւութեան գաղտնիքը համար-լում է այն, որ «ինքնին նախախնամեալ երկիր՝ մ’էր Հայա-տան եւ սիրելի բարձրելոյն, ուր շատ կանուխ յայտնեցաւ. եւ պէտք է որ ամենայն ազգ որ իր ծագումը կը փնտոէ՝ դառնայ այդ երկրին նայի: Եղեմայ եետքը գտնելու ապահովագոյն նամ-րայն է Հայաստան. ինքն ընծայեց Աստուծոյ իր օրինեալ կա-լը, եւ ընդունեցաւ անոր ձեռքէն զհայրն եւ զմայր մարդկու-լը, ինքն ընծայեց ասոնց այլ ինչ որ պէտք էր իրենց պահ-քեան. ինքն ընծայեց ազատած մարդկութեան մէկ հատիկ տունը. եւ լու շրեեղեղէն ազատած մարդկութեան մէկի եղած մէկիկ ընտանիքով երկրորդ անգամ բռ-այդ իրեն հիւր եղած մէկիկ ընտանիքով երկրորդ անգամ բռ-լոր երկիրս մարդաբնակ ըրաւ»:⁷ Ամենեւին էլ պատահական չի լոր երկիրս մարդաբնակ ըրաւ: Ամենեւին էլ պատահական չի լոր երկիրս մարդաբնակ ըրաւ:

Այսպիսով, հիմնուելով հետեւեալ՝ Հայաստանը մարդկութեան բնօրրանն է եւ նրա հոգեւոր վերածնութեան կենտրոնը կանխա-դրոյթի վրայ, Ալիշանը սահմանում է հայ ազգի պատմականու-թիւնը. հայը «հին եւ նոր եւ միշտ պատմական» ազգ է: Նման թիւնը. հայը «համաձայնել իրարու զշահախնդրութիւնն երկու աշխար-ինքն՝ «համաձայնել իրարու զշահախնդրութիւնն երկու աշխար-ինքն» (Արեւելքի եւ Արեւմուտքի - Ռ. Մ.)» որոց մէջ դրեր է զին-քը նախախնամութիւնն...»:⁸

6 ԱԼԻՇԱՆ Հ. ՂԵՐԻՌՆԴ, Ռւսումն հայրենինաց: Բնախօսութիւն Հայաստանի, «Բազմավէպ», 1861, թիւ 11, էջ 353-354:

7 Նոյն, էջ 355:

8 Նոյն:

լու գաղափարը, դրանով իսկ հաստատում նրա յաւերժութեան հնարաւորութիւնը: Յատկանշական է, որ հէնց յաւերժութեան մէջ մարդու արմատաւորումը հայ պահպանողականները դիտարկում են որպէս պատմութեան վսեմ խորհրդի լրականացում: Մինչդեռ դարաշրջանի գաղափարական ուժադաշտով եւ ազգային կեցութեան հիմնախնդիրներով պայմանաւորուած՝ պատմութեան ուղղուածութեան եւ նպատակի համապարփակ խնդիրը («Ինչ է մարդս, ուսկի՞ց կու գայ, եւ ո՞ւր կ'երթայ», Յ. Ս. Քիւրքճեանով) կապակցում է «ազատութիւն» գաղափարի ըմբռնման հետ:

Ս. Խապայեանը համարում է, որ փիլիսոփայական (նկատի է առնւում նիւթապաշտ փիլիսոփիայութիւնը) տեսանլիիւնից անհնար է սահմանել մարդկային կեցութեան փոփոխութեան եւ զարգացման նպատակը: «Փիլիսոփայութեան համար մարդկային ազգի կատարեալ վախճանն կամ նակատագիրն ոչ այլ ինչ է, եթէ ոչ մի աստիճան առ աստիճան եւ անսահման կատարելագործութիւն ընկերական վիճակի. մի մշտատեւ եւ աւելի եռանդուն գործունեութիւն. մի տեւական եւ աւելի ներդաշնակ յառաջխաղացութիւն. ահա այս է մեր ցեղի յախտեան անհանդիպական գիծը»: Իբրև ելակէտ ընդունելով այն գաղափարը, որ առաջադիմութեան բուն էութիւնը մարդու դիտողականութեանը եւ բանականութեանը «բացուող» ճնապարհը չէ, նա պնդում է. «... մարդն միայն յախտենականութեան մէջ խարիսխ կը ճգէ. յախտենականութիւնն է նշմարիտ նաւահանգիստն, եւ սոյն տեսանելի աշխարհիս փոփոխութիւններն ու յեղաշրջումներն ենթարկուած են Աստուծոյ դիտաւորութեան, որ ունի անտեսանելի աշխարհին նկատմամբ»:⁹ Իմաստաւորելով դարաշրջանի աշխարհայեցքային դիրքորոշումներին բնորոշ «առաջադիմութեան նպատակն ազատութեան ձեռք բերումն է» կարգախոսը, մտածողը, ի տարբերութիւն լուսաւորիչների, ազատութիւնն ըմբռնում է որպէս հոգեւոր-բարոյական իմաստ ունեցող գաղափար: Վերջինս «բարեկարգութիւն» գաղափարի հետ նա ներգրում է «հասարակական բարօրութիւն» սկզբունքի մէջ, ուստի եւ գըտնում, որ դրանք իրապէս ընդունակ են որդեգրել ու կենսագործել միայն բարոյական բարձր նկարագիր ունեցող մարդիկ (ազ-

⁹ ԽԱՊԱՅԵԱՆ Ս., Բարոյական վիճակ քաղաքական կուսակցութեանց, «Մին», 1876, թիւ 5, էջ 99:

գեր): Նշելով իր ժամանակակից մարդկութեան բարոյական ցածր վարկանիշը, նա պնդում է, որ միայն պատմութեան հեռանկարում մարդկութիւնը կարող է դառնալ ընդունակ սիրելու ազատութիւնը որպէս սկզբունք եւ ոչ որպէս լոկ բառ՝ Բանն այն է, որ ազատութիւնը փափագելի է ամէն մարդու համար, «քայց միթէ ամէն մարդ մի եւ նոյն կերպի¹⁰ւ, կը փափագի. միթէ շատ մարդիկ լոկ ազատութեան անունէն չե՞ն հրապուրուիր առանց բուն էութիւնն հասկնալու»:¹⁰ Բարոյական այդ հէնքի վրայ բարձրացող արդարութիւնն ու իրաւունքը կարող են նպաստել հասարակայնութեան սկզբունքի (մարդկայնութեան) իրականացմանը, որն էլ ազգերի իրական զօրութեան նախապայմանն է:

Միեւնոյն միտումը նկատում է Գ. Մուրադեանի տեսակէտում, ըստ որի՝ ազատութիւնը ժամանակի հրամայականն է եւ միաժամանակ հասարակական ճգնաժամի ու ժողովուրդների տագնապի պատճառութիւնը՝ կարծիքով, ազատութիւնը մարդկութեանը «կրթական եւ ակնկալեալ փորձութիւն մը կը բերէ», ինչը պայմանաւորուած է ազատութեան գաղափարի տարաբնոյթ եւ, ըստ էութեան, ոչ ճգրիտ ընկալմամբ։ Ազատութեան նուիրական իմաստը որոնելի է հասարակայնութեան սկզբունքի մէջ, ինչը ենթադրում է «կարգանքութիւն եւ կանոնադրութիւն պիտի մարդկութեան»։ Ճշմարիտ ազատասէրի համար «ազատութիւնն է յախտեական օրէնք մարդկային բնութեան եւ հզօր միջոց կատարելագործութեան»։ Իբրև այդպիսին, ազատութեան ձեռքք բերումը հնարաւոր է բարոյական հէնքի վրայ միայն։ «Ազատութեան այս գաղափարը այն ժամանակ միայն հասարակաց (ժողովրդական, համընդհանուր - Ռ. Մ.) կը լինի, երբ մտաւորական մշակութեան հետ բարոյական եւ կրօնական մշակութիւնն եւս հսկայական բայց եր կ'ունենայ ժողովրդային կրթութեան եւ դաստիարակութեան մէջ։ Հետեւապէս շատ սակաւ ժողովրդներ կան տակաւին, որոնք պատրաստուած կամ պատրաստուելու վրայ են ազատութիւնը փայելելու համար։ Ո՞րքան փափաքելի է ազատութիւնը, երբ ազգերը պատրաստուած են, երբ ժողովուրդները մտքով հասունացած են, եւ երբ յանուն ազատութեան երկիւդը կայ ամենեւին, որ անկարգութիւնն եւ խոռվութիւնն կարել

¹⁰ Նոյն, էջ 100:

նան տեղի ունենալ»:¹¹ Այդպէս ընկալուած ազատութիւնն է հասարակութեան կատարելագործման պայմանն ու բարօրութեան գլխաւոր տարրը:

Ազատութիւնը մեկնաբանելիս Խ. Աշըխեանը ելում է հաւկառակ դրոյթից՝ առանց ազատութեան չկայ բարոյականութիւն։ Սակայն, ազատութիւնը բարոյական է՝ ըստ էութեան։ «Օրէօքները, սովորութիւնները, բռնաւորներն եւ դահիճները՝ անօր եւ տկար են այս ներքին ազատութեան դէմ՝ որ մեր մարդկութիւնը կը կացուցանէ»։ Մարդու համար էական ազատութեան հէնքի վրայ է հաստատւում մարդու քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքը։ «Պէտք է որ կամք ունենամք՝ մեր կամքը յարգել տալու իրաւունքը պահանջելու համար։ Աշխարհի մէջ քաղաքացի ըլլալէ յառաջ՝ նախ գիտակցութեան մէջ պիտի զգամ՝ թէ ես ինքնակաց անձնաւորութիւն մ'եմ»:¹² Հետեւաբար, ազատութիւնը օրինաւոր է, երբ գիտակցուում է դրա բնականութիւնն ու անհրաժեշտութիւնը։ Դա նշանակում է, որ ազատութեան գաղափարն ազատութեան ծնունդ է, այսինքն՝ «որոշման (կամքի - Ռ. Մ.) յատկանից է»։

Այսպիսով, առաջադիմութիւնը ըմբռնում է որպէս շարժում մարդկային ոգու զարգացման ուղղութեամբ, ինչին էլ, ըստ էութեան, «ձգտում» է Պատմութիւնը։ Ընդսմին, այդ իդէալի կենսագործումը պայմանաւորուում է ազգային ոգու զարգացմամբ, ինչի խթանիչը ազգային լուսաւորութիւնն է։ Կրօնական մտածողների պնդմամբ, ազգը կենդանութիւն է ստանում, գոյատեւում եւ զարգանում է «նոյն ազգութիւնը իւր մէջ եզրափակող» անհատների միջոցով։ Նմանապէս, անհատների բարոյական եւ նիւթական շահը, կեանքի եւ գոյքի ապահովութիւնը «ազգութեան մէջ կը կայանայ»։ Հետեւաբար, անհատներն ու ազգութիւնը փոխապակցուած իրողութիւններ են։ «Անհատք ազգութիւնը կը զարգացընեն եւ ազգութիւնն անհատները, որով կը կազմուի այն ընդհանուր կեանքը որ անմահ մնալով՝ անհուն բարութեանց աղքիւր եւ յառաջադիմութեան տարրը կը դառնայ, եւ որով ազգ մը իւր անհատները բարի քաղաքա-

¹¹ ՄՈՒՐԱԴԵԱՆ Գ., Ազատութիւն, «Սիոն», 1869, թիւ 6, էջ 131։

¹² ԱՇԼԽԵԱՆՑ ԽՈՐԵԿ ԳՐԲ. Վ., Ազատութիւն, «Յոյս» (Արմաշ), 1875, թիւ 8, էջ 495։

կիրք եւ երջանիկ ընկով ընդհանուր մարդկութեան ալ օգուտ ըրած կ'ըլլայ»:¹³ Միւս կողմից, հաստատում է, որ «իւրաքանչիւր ազգ մի միաւոր էակ է նոյնպէս եւ իւրաքանչիւր անհատն առանձին առած. այսինքն, թէ այն օրէնքները, որոնք որ իւրաքանչիւր անհատին հոգով զարքեցնում եւ կատարելութեան հասցնում են, նոյնութեամբ գործում են եւ ամբողջ ազգի մէջ»:¹⁴ Ժամանակի հրամայականների՝ «ազատութիւն» եւ «իւրաւունք» կարգախոսների ներգործութեան հետեւանքով առաջած հաւասարութեան եւ ազատութեան պահանջը դրսեւորում է ազգերի՝ առաջադիմութեան սեփական ուղի ընտրելու անհրաժեշտութեան գիտակցման մէջ: Հետեւապէս, եւրոպական քաղաքագիտութեան մէջ գոյութիւն ունեցող «առաջադիմութիւնը քայլակրթութեանը հետեւելու շարժում է» սահմանումը ընկաւելի չէ իրեւ ազգերի բարքերի եւ սովորութիւնների փոխակերպութիւն. եւ «ոչ քաղաքակիրթ» ազգերի կողմից «քաղաքակիրթ» ազգերի «նկարագրի» ձեռքբերում, այսինքն՝ ազգերի խառնում եւ ազգութիւնների ոչնչացում: Այն դիտելի է որպէս ազգերի զարգացում եւ ազգութիւնների պահպանում: «Գովորթեան եւ յարգանաց արժանի է յառաջադիմութեան ամեն շարժում, բայց թիւր ուղղութեամբ, հակազգային ոգուվ ամեն բայլափոխ կորստարեր է եւ հետեւարար դատապարտելի»:¹⁵

Հստ այդմ, ազգային լուսաւորութիւնը պէտք է ուղղորդուած լինի ազգային զգացման պահպանմանն ու ամրապնդմանը, հակառակ դէպքում, նենդափոխուում է լուսաւորութեան բուն էութիւնն իսկ: Պատճառն այն է, որ ազգային զգացման պահպանումը ազգի բարձր պարտաւորութիւնն է. ազգութիւնը ազգի համար բարձրագոյն բարօրութիւն է, յանուն որի պէտք է զոհաբերուի ոչ միայն անհատական, այլև հասարակական բարօրութիւնը: Ազգային զգացումը կենդանի պահելու համար լուսաւորութիւնը պէտք է ներդաշնակ լինի ազգային կեցութեան նախահիմքերի հետ: Այս նկատառումով անհրաժեշտ է ապահովել ազգի նախկին լուսաւորութեան՝ «ոսկեղարի» եւ նոր ժամանակակիրքի բարձրացումը:

¹³ ԸԱՀԱՆԵԱՆ Ս. Գ., Յորդոր ազգասիրութեան, «Միոն», 1869, թիւ 11, էջ 244:

¹⁴ ՄԱՆԴԻՆԵԱՆՑ Ս., Ազգայնութեան խնդիրը, «Միոն», 1876, թիւ 3, էջ 67:

¹⁵ ԽԱՎԱՅԵԱՆ Ս., Ներկայ դարուս ազդեցութիւնը ազգային կենաց վրայ, «Միոն», 1877, թիւ 12, էջ 270-271:

կաշրջանի ազգային լուսաւորութեան ճիշտ յարաբերակցումը։ Այսպէս, Եղարում հայութիւնը «ազգային բոցավառ եռանդով եւ ինքնօրէնութեան երկրաւոր զգացմամբ կը փայլէր ի մէջ ազգաց, յորում իւր անկախութեան եւ ազատութեան համար կը դիմագրաւէր կենօֆ եւ մահուամբ ազգակուլ բարբարոսութեան, այն երանաւէտ ժամանակը..., յորում կրօնական երկնային հուրը՝ ազգասիրութեան հիանալի բոցոյն հետ գիրկ ընդ խառն կը ծաւալէր եւ կը ծառանայր մինչ յերկինս, կ'ապշեցնէր ու կը սասանեցնէր ամէն արհաւորական բոնութիւն, որ ընդդէմ էր Դոդին եւ հայրենեաց ազատութեան»:¹⁶ Մինչդեռ ժթ. դարում ազգային լուսաւորութիւնը պատմամշակութային նոր պայմաններում պէտք է լինի «մեր ազգին պարգեւած նախընթաց պտուղների» ժառանգորդման եւ զարգացման միջոց ապագայ չունի այն ազգը, որի լուսաւորութիւնը փոխառուած է. «Եթէ մերժեմք այդ աստուածային շունչը, ուստի՝ պիտի շնչէ մեզ մի նոր զօրութիւն, որ ի մի քերէ ազգութեան տարանջատեալ անդամները, որ ցամաքած երակներու մէջ անդրէն շըրջան տայ նոր կենաց ու կենդանութեան»:¹⁷

Ըստ ամենայնի, ազգային կեցութեան գլխաւոր նախասկիզբը պահպանողականները համարում են կրօնը. «Որ եւ իցէ ազգ... երբ լուսոյ մէջ կ'ապրի եւ կը գործէ, երջանիկ է նա, երջանիկ է իւր ապագայն, վասն զի ազգի մի բարօրութիւն միշտ լուսէ կը ծնի»:¹⁸ Հոգեւորն այս բանաձեւում բնութագրելի է որպէս սոցիալականութեան ոգեշնչման հրամայական, որը խթանում է մարդկային կենսագոյի ներդաշնակեցումն ու լրիւութեան ապահովումը, այսինքն՝ իմաստաւորումը. Պատճառն այն է, որ, ըստ պահպանողականների, մարդուն յաւիտենական Արդարութիւնը չնորդէլ է լոյսը (կրօնը), դրանով իսկ նրան հնարաւորութիւն տուել ճանաչել իր պարտականութիւններն ու իրաւունքները՝ հասարակութեան մէջ ինքնապաշտպանուելու նկատառումով։ Համապատասխանաբար, լուսաւորիչների առաջադրած «արզատ բարոյականութեան» սկզբունքը նրանք մէրժում են՝ իրեւ

¹⁶ Նոյն, էջ 269:

¹⁷ Նոյն, էջ 273:

¹⁸ ՄԻՆԱՍԵԱՆ ԿԱՐԱՊԵՏ Տ., Լոյս եւ զարգացում, «Միոն», 1871, թիւ 1, էջ 13:

մարդու կրթութեան եւ դաստիարակութեան գործում կրօնի կարեւորութիւնը բացառող եւ բանականութեան գերիշխանութիւնը հաստատող սկզբունք:¹⁹ Բացի այս, համընդհանուր բնոյթ ունեցող առաջադիմութիւնը «երջանկութեան հասնելու նամրուն մէջ բայլափոխ առնել ըսել է, այսինքն՝ բարոյական եւ իմացական կատարելութեանց մէջ զարգանալ, որոնք մարդուն երկրաւոր երջանկութիւնը կը կացուցանեն»: Ազգերի առաջադիմութեան տարբեր աստիճաններին գտնուելու գլխաւոր պատճառը առաջադիմութեան նպատակի, հետեւաբար՝ նաև միջոցների խեղաթիւրումն է: Հայոց առաջադիմութեան արգելակման ներքին պատճառը ազգի համար աղէտաբեր ազգային միութեան (ազգի ու Հայ եկեղեցու կապի) բացակայութիւնն է. «... Հայք կրօնի սահմաններէն դուրս յառաջադիմութիւն ընել չեն սիրեք»: Լուսաւորիչների այն պնդումը, որ Հայ եկեղեցու քարոզած կրօնական եւ բարոյական ճշմարտութիւնները (որպէս առաջադիմութեան նախապայման) նոյնպէս պէտք է ենթարկուեն զարգացման, անհրաժեշտ է, քանզի դրանք «տիեզերական են եւ հնանալ չգիտեն»:²⁰

Ազգային կեցութեան երկրորդ կրուանը համարում է մարդկանց միջնեւ ներքին՝ Հոգեւոր, ուստի եւ մնայուն կապ հաստատող լեզուն: Լեզուն՝ «ազգային հոգւոյ առաջին արտայայտիչը», ազգի ամենաճգրիտ նկարագիրն է, որը ազգի պատմական զարգացման հետ «հաւասար Քայլեր է անում»: Լեզուն համարելով մարդու հոգեւոր կեանքի շտեմարան, Ս. Մանդինեանը նշում է. «Միայն լեզուն է, որ ազգերին այդպէս քածանում է միմեանցից. զարգացման միւս բոլոր հանգամանեները՝ ինչպէս Քաղաքական կազմութիւնը, տնտեսական կարգը, նարտարապետական, նկարչութեան եւ երաժշտութեան արգասիքը ընդհանրական յատկութիւն ունեն, դրա ամէն մարդուն մատչելի են, որովհետեւ ամէն մարդ դոցա հասկանալ կարող է: Բայց դարձեալ նոյն իրաշալի լեզուն է, որ մտի հետ ի միասին զարգանում է, որ ազգը անշարժութեան մէջ մնայ եւ Զինական պատով փակուի ուրիշ ազգերի ներգործութիւններից: Եւ ուրեմն

¹⁹ Տե՛ս՝ ՍԱՀԱԼԱՆԵԱՆ Տ., Ազատ բարոյականութիւն, «Սիռ», 1866, թիւ 1,

20 Քջ 9-11, թիւ 2, էջ 22-26:

ՓԻԼՈՑԵԱՆ Ս., Խնչո՞ւ առաջ չեմք երթար, «Յոյս» (Արմաշ), 1866, թիւ 35, էջ 243, 244:

մինչեւ որ մի ազգին կանոնաւոր կրթութիւն չտրուի, մինչեւ որ նորա մտքի պաշարը չհարստանայ, նորա լեզուն չի փոխուիր. ուրիշ ամէն միջոց արուեստական կը լինի»:²¹ Դրանով է բացատրելի այն, որ ազգային լուսաւորութեան գերինդիրը պահպանողականները համարում են ազգային լեզուի կատարելագործումը՝ ժամանակի պահանջներին համապատասխան։ Ազգային լուսաւորութեան այս առաքելութեան նենդափոխման պարագայում ազգը «պատմութեան երեսից բնականապէս ջնջում է»։

Պ. Յովնանեանը, իր հերթին, հաստատում է, որ մարդուն ի բնէ ներյատուկ կեցութեան միակ ձեւի՝ քաղաքակրթութեան առաջացման եւ գարգացման նախապայմանը լեզուն է։ Բանն այն է, որ լեզուների յայտնի բաժանումից յետոյ («իւրաքանչիւր ըստ լեզուս յազգս իւրեանց եւ ի տոհմն իւրեանց») իւրաքանչիւր լեզու «ամէն մէկ ցեղին բաղդին կամ հանգամանացն, ապրելու կերպին, տեղւոյն եւ ուրիշ ազդեցութիւն ընող հոգեկան ու ֆիզիքական որպիսութեանց դրոշմն իր վրայ կը յայտներ»։ Դրանով է բացատրում այն հանգամանքը, որ ազգային լեզուն դառնում է ազգերի իւրօրինակ սեփականութիւնը, ուստի եւ հին եւ անուանի ազգերի առաքելութիւնն էր՝ «քուն ազգային լեզուաց վրայ ունեցած սէրն ու յարգը, ու անոր պահպանութեան, գործածութեան ու պայծառութեան համար ցուցըցած հաստատուն խնամքը»:²²

Հետեւապէս, օրինաչափ է թւում պահպանողականների այն պնդումը, ըստ որի իւրաքանչիւր ազգ օժտուած է մարդկային կատարելագործման էութեան առանձնայատուկ ըմբռնմամբ՝ պայմանաւորուած այդ ազգի կենսաձեւի հոգեւոր-բարոյական հէնքով։ Այդ իսկ պատճառով, ազգութեան պահպանման պահանջը մի ազգի համար արտաժամանակային է եւ բնական։ «Այո՛, մի կողմից բաղաքակրթութիւնը այնպէս հաւասարաշափ եւ արագ տարածում է ազգաց մէջ, որ կարծես թէ բոլոր զանազանութիւնները իրարաւ մէջ պիտի վերանային, բայց դարձեալ գուցէ ոչ մի ժամանակ ոգին այնչափ զանազան չի եղել զանազան

²¹ ՄԱՆԴԻՆԵԱՆՑ Ս., Ազգայնութեան խնդիրը, էջ 68:

²² ԹՈՎԱՆԱՆԵԱՆ Հ. ՊՕՂՈՍ Վրդ., Մարդկային լեզուին սկզբան, հանգամանաց ու բաժանման եւ ազգային լեզուաց վրայ բնական տեսութիւն, Վեննա, 1857, էջ 61, 93:

ազգաց մեջ, ինչպէս այսօր: Խրաբանչիւր ազգ իւր առանձնութիւն, իւր գաղափարական (իդէալ), իւր նպատակ, իւր յատուկ կեանք ունի: Եւ այդ կեանքը վերին աստիճան շարժուն է»:²³ Այս տեսանկիւնից բացատրելի է նրանց վերաբերմունքը դարաշրջանի գաղափարախօսական համակարգերում արծարծուող «ազատութիւն» կարգախօսի նկատմամբ: Ենթելով այն նախադրեալից, որ ազատութիւնը ամէնից առաջ հոգեւոր-բարոյական բնոյթունի, նրանք հաստատում են հետեւեալը: Քաղաքական մեծ մարմնում ապրող փոքր ազգը «դատապարտուած» է պահպանել ազգային պատկանելութեան գիտակցութիւնը: Մինչդեռ անկախութեան ձգտող ազգը չպէտք է կորցնի ազգային պատկանելութեան գիտակցութիւնը անկախութեան տանող ճանապարհին: «...ո՞վ չի ասի թէ ազատութիւնը բարձր է քան ազգայնութիւնը, բայց եթէ մի ազգին մի շնչով կամենում ենք ազատութիւն շնորհել, որպէսզի նորանից ազգայնութիւնը հանենք այդ մի եւ նոյնն է, եթէ ես մէկին ասէի, «թէ դու կարող ես մնալ, ինչպէս որ կամենում ես, բայց ոչ այնպէս, ինչպէս որ դու ես եւ ինչպէս որ դու աւելի կը ցանկանաս մնալ»:²⁴

Վերոշարադրեալից հնարաւոր է հետեւեցնել, որ կրօնական մտածողները հանդէս են գալիս ընդում առաջադիմութեան եւ լուսաւորութեան եւրոպական իդէալի միակողմանիութեան ու աղճատուածութեան եւ ի պաշտպանութիւն՝ ազգային ոգու ընդերքից բխող ազգային-մշակութային օրգանական, ամբողջական կարգի: Նման մօտեցումը, ըստ էութեան, սեփական պատմամշակութային տարածութեան մէջ ոչ եւրոպական ազգերին ներդրաւելու Արեւմուտքի ոտնձգութիւններից հայ ազգի ինքնութեան պահպանման ձգտման արտայայտութիւնն է: Վերջինս արդիւնք է այն գիտակցման, որ արեւմտաեւրոպական ազգերի պատմականօրէն մշակուած ինքնապաշտպանական կառոյցները (հասարակական, քաղաքական, իրաւաբանական, տնտեսական) տարբերուում են հայ ազգի ինքնապաշտպանական հոգեւոր-բարոյական կառոյցներից: Նրանց ընկալմամբ, ազգը պատմական ամբողջութիւն է, սերունդների յաջորդականութիւն, որն ապրում է ժառանգաբար վերաբարտադրուող ընդհանուր կեանքով: Ազգը ներքին

²³ ՄԱՆԴԻՆԵԱՆՑ Ս., Մեր ժամանակուայ ոգին, «Միոն», 1875, թիւ 8, էջ 185:

²⁴ ՄԱՆԴԻՆԵԱՆՑ Ս., Ազգայնութեան խմելիրը, էջ 68:

զարգացման օրէնքներով գոյատեւող համակարգ է: Ազգային ողին, ազգային ինքնազիտակցութիւնը դրսեւորում է իբրեւ պատմականորէն ձեւաւորուած ազգային աւանդոյթների եւ բազմադարեան ազգային փորձի ժառանգուած «ամփոփում»: Դրանից ծնունդ առած ազգի ինքնաճանաչման պահանջը ազգի պատմական չափումի բացայայտման գլխաւոր արժէբանական կողմնորոշիչն է:

Ազգի ինքնաճանաչումը ենթադրում է ազգի հոգեւոր կեանքի հետազօտում, այն է՝ ազգային ոգու ստեղծագործական աղբերների սահմանում: Իբրեւ մեկնակէտ ընդունելով «Կրօնը սիրտ է ազգային կազմութեան մէջ» բանաձեւը, պահպանողականները դրա շուրջն են կառուցում ազգի բոլոր իդէալները: Կենարար՝ Հոգեւոր նախասկզբի հէնքի վրայ ազգային իդէալների ամբողջականացումը արդարացի է թւում այն պատճառով, որ այդ պարագայում ապահովւում է ազգի հոգեւոր կեանքի օրգանական կարգը: Վերջինս, իր հերթին, պայմանաւորում է ազգային կեանքի իմաստաւորուած միութիւնը՝ ազգի կենսունակութեան նախապայմանը: Միւս կողմից, պահպանողականների պահանջած՝ ազգի ստեղծագործական ոգու առկայութիւնը, ազգային գաղափարին ծառայելը հնարաւոր են դարձնում մարդկութեան, համաշխարհային քաղաքակրթութեան հետ ունեցած կապի ազգի գիտակցումը: Մառայելու գաղափարը, որը ըստ էութեան, հոգեւորի հասարակական միջուկն է, պահանջում է մարդուց դուրս գալ անհատական կեանքի սահմաններից եւ կողմնորոշուել դէպի ընդհանուր՝ ազգային եւ համամարդկային բարօրութիւնը: Այդ կողմնորոշման մէջ էլ որոնելի է պահպանողականների ձեւակերպած՝ անձնաւորութեան վսեմ խորհուրդը:

Այս հարթութեան վրայ մեկնաբանելի է ազգային պատմութեան իմաստաւորման եւ այդ հէնքի վրայ հայրենասիրութեան զարգացման պահպանողականների առաջադրած իննդիրը, որը շաղկապւում է Դաստիարակութեան կառոյցի նրանց ըմբռնման հետ: Ըստ էութեան, դրան է յանգեցւում ազգային լուսաւորութեան պահպանողականների մշակած ողջ ծրագիրը: Վերջինի գաղափարական հէնքը սահմանելի է հետեւեալ բանաձեւով: «Դաստիարակութիւնն է իրապէս զարգացումն մարդկային կարողութեանց», որի լիակատար դրսեւորումը հայրենասիրութիւնն է: Այդ իսկ պատճառով հայրենի պատմութեան իմաստա-

ւորման եւ հայրենասիրութեան զարգացման նրանց միտումը բնութագրելի է որպէս ժամանակային երեք չափանիշների հետ յարաբերակցուող ազգի ինքնաճանաշման, սերունդների ժառանգորդման եւ ազգային ոգու վերակենդանացման անհրաժեշտութեան գիտակցում:

Կրօնական մտածողների տեսակէտով, պատմութեանը բնորոշ է ազգային նկարագիր, ուստի եւ պատմութիւնը ազգերի պատմութիւնն է: Մինչդեռ ազգի պատմութիւնը նրա «Մտաւոր, բարոյական եւ ժաղաքական կեանքի հաւատարմախոս նկարագրութիւնն է, ուր կարող է նա... տեսանել իւր սեփական պատկերը, իւր կեանքի կերպարանափոխութիւնը անցեալ դարերում... Քննել եւ իմանալ դոցա պատճառները եւ ստանալ փորձապէս խրատներ իւր ապագայն բարւոքելու համար»:²⁵ Պատմութիւնն այստեղ պատկերացւում է որպէս ազգային կեցութեան նախատիպ, որում անցեալը կանխորոշում է ներկան եւ խորհրդանշում ապագան: Հայ պահանողականների հայեցողութեանը բնորոշ այս սահմանումը գիտելի է որպէս նրանց պատմափիլխոփայութեան դոյաբանական եւ իմացարանական կը-տըրուածքների պայմանական սահմանագիծ:

Պատմութեան իմացաբանութիւնը պահպանողականների հայեցքներում (ինչպէս եւ Հայ լուսաւորիչների մօտ) ներկայացուած է յատկապէս պատմութեան ճանաչողութեան էութեան եւ նպատակի փոխկապակցուած հարցերով. «Յառաջադիմութեան նըշմարիտ բաղանճ ունեցող ազգի մատաշին ու գլխաւոր պարտքն է իր անցեալ վիճակին վրայ աղէկ եւ կատարեալ տեղեկութիւն ունենալ, որպէս զի սեփական բնաւորութիւնը, կարողութիւններն եւ նաեւ պակասութիւնները նանջնալով՝ կարող ըլլայ իր ներկայ վիճակն աղէկ կարգաւորել, եւ իրեն յաջող եւ երջանիկ ապագայ մը պատրաստել»:²⁶ Հստ ամենայնի, պատմութեան ճանաչողութեամբ բացայացւում են ազգի ներունակութիւնը եւ դրան համապատասխան՝ ազգի զարգացման հնարաւորութիւնները: Այդ նպատակին էլ ծառայեցւում են պատմադրութեան պահպանողականների մշակած սկզբունքները: Դրանց

²⁵ ԶԵՐԲԵԶԵԱՆՑ թ., Հայոց պատմութիւն համառուած, ի Թէոդոսիա, 1865,

²⁶ Էլ ե:

ԶԱԳԼՁԵԱՆ Եփրևմ, Պատմութիւն հայոց, Վիեննա, 1851, Յառաջաբան:

մէջ նկատելի են դեռեւս Մ. Զամչեանի կողմից առաջադրուած պահանջները. ա) ազգի պատմութիւնը նրա գյոյւթեան ժամանակահատուածն է՝ սկսած նրա ծագումից մինչեւ արդի վիճակը, բ) ազգի պատմութեան աղբիւրներն են՝ ազգային հերոսավեպն (էպոս) ու աւանդոյթները, ինչպէս նաև այլ ազգերի աւանդոյթներում տեղ գտած տեղեկութիւնները։ Հարկ է նշել, որ առաջին սկզբունքը ժթ. դարում կիրառուել է ոչ միայն պահպանողականների, այլեւ լուսաւորիչների կողմից։ Մինչդեռ երկրորդ սկզբունքը տարաբնոյթ մեկնաբանումների տեղիք է տուել։ Այսպէս, եթէ Ն. Աւգերեանը անվերապահօրէն հետեւում է այդ սկզբունքին, ապա Ալիշանը վերաձեւակերպում է այն. «Ամեն ազգի սեփականագոյն յիշատակն իր Պատմութիւնն է, որ եւ է կերպով աւանդեալ ըլլայ, մանաւանդ գրաւորն, զի կան եւ անգիր յիշատակ՝ պատկերօֆ կամ քանդակօֆ. կան եւ աննիւրք, զըրոյցներով կամ երգերով քերնէ քերան աւանդեալք։ Ստոյգ Պատմութիւնն սովորաբար արձակ շարադրութեամբ կ'աւանդուի, եղածն եւ ո'ւր եւ ե'րբ եւ ի'նչպէս ըլլալը յայտնելով, եւ ոչ այսպէս կամ այնպէս կարելի ըլլալն, երբեմն եւս անկարելին, ինչպէս բանաստեղծից հնարքն են»:²⁷

Այս առընչութեամբ հարկ է նշել, որ անհիմն էին պահպանողականներին հայ լուսաւորիչների ներկայացրած մեղադրանքները։ Այսպէս, լուսաւորիչներն իրենց էին վերապահում պատմութեան քննական մեթոդի կիրառման մենաշնորհ։ Մինչդեռ Զամչեանի «Պատմութիւն Հայոց» աշխատութեան առաջաբանում արդէն ձեւակերպուել է հետեւեալ սկզբունքը. պատմական ճշմարտութեան բացայացուման համար անհրաժեշտ է հին՝ յունական, հռոմէական եւ պարսկական աղբիւրների համեմատական վերլուծութիւն։ Այդ սկզբունքը այնուհետեւ հեղինակը կիրառել է աշխատութեան իր շարադրանքում։ Միաժամանակ, մերժելի է լուսաւորիչների այն պնդումը, որ ազգային հին պատմագրութիւնը՝ կրօնականը, որի մէջ ներառուում էին նաև Միհթարեանների պատմական հետազօտութիւնները, ոչ միշտ կամ ոչ միշտ ճշգրտորէն է սահմանում դէպքերի ու իրադարձութիւնների ժամանակը։ Զամչեանը պատմաբանից պահանջում է ժամանակի ճշգրիտ սահ-

²⁷ ԱԼԻՇԱՆ Հ. ՂԵՒՈՒԴ, Հայապատում. Պատմիչք եւ պատմութիւն հայոց, Հայ. Ա, Վենետիկ, 1901, էջ 2-3:

մանում, քանզի առանց դրա «անկար՝ անգեն եւ կոյր է պատմութիւնը»: Ժամանակը պատմութեան «չափ եւ կանոն է», այդիսկ պատճառով պատմաբանի համար ժամանակը պէտք է ուղեցոյց լինի:²⁸ Յատկանշական է, որ այդ սկզբունքին ժի՞ դարում հետեւել են ոչ միայն Մխիթարեանները, այլեւ կրօնական այլ մըտածողներ (օրինակ, Հ. Տէրոյենցը): Պատմագրութեան սկզբունքների առաւել ընդգրկուն համակարգ, որը համապատասխանում էր ժամանակի պահանջներին, ներկայացուած է, Յ. Գալթըրճեանի աշխատութիւնում:²⁹

Պատմութեան ճանաչողութեան էութեան պահպանողականների վերոնշուած ըմբռնումները կապակցենի է ազգային պատմութեան ուսումնասիրման (ազգի պատմութեան կառուցման) նըպատակի նրանց մեկնաբանումների հետ: Հստ այսմ, որեւէ ազգի (յատկապէս հին ազգի) քաղաքական եւ բարոյական կենաքը, այսինքն՝ Պատմութիւնը ճիշտ իմաստաւորելու համար անհրաժեշտ է «իր կրօնական իմացմունքը եւ գործը, պարզապէս ըսկելով՝ իր Հաւատքն ալ նաևնալ»:³⁰ Ազգային պատմութեան նման կառուցման դէպքում է այն հանդիսանում ազգի հոգեւոր միասնութեան կարեւորագոյն գործօն, «ազգայնութեան» կենացնակութեան պահպանման հզօրագոյն կռուան, հետեւաբար՝ նաեւ հայրենասիրութեան զարգացման կարեւորագոյն միջոց. «... մեր ըընիկ ազգային պատմութիւն, մեր հոգին նորոգէ, մեր սիրտ արիացնէ, մեր զգացումն ազնուացնէ, մեր բռնը եուրիւն եւ գոյութիւն ի մեռելութենէ՝ ի նորոգ կենդանութիւն վերակենցալք... մեր ներփին (ազգային - Ռ. Մ.) պատմութիւն՝ զմեզ մարդկութեան կատարեալ սահմանի մէջ ամփոփելով՝ նախնեաց կատարեալ առաքինութեան հետեւող եւ հայրենասիրութեան ժառանգաւոր կացուցանէ»:³¹

Վերոշարադրեալում ուրուագծուող անցեալի իմաստաւորման

²⁸ ՏԵ՛Կ ԶԱՄԳԵԱՆՑ Հ. Մ., Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամ Տեառն, Վենետիկ. Հո. Ա. 1784, Յառաջաբանութիւն:

²⁹ ՏԵ՛Կ ԳԱԹԸՐՁԵԱՆՑ Յ. Վ., Տիեզերական պատմութիւն ի սկզբանէ աշխարհի մինչեւ մեր ժամանակս, Հո. Ա. Վիեննա, 1849, էջ 5-8:

³⁰ ԱԼԻՇԱՆ Հ. ՂԵԽՈՆԴ, Հին հաւատք կամ հերանոսական կրօնք հայոց, Ալիշան Հ. ՂԵԽՈՆԴ, 1910, էջ 1:

³¹ ՏԵ՛Կ ՍԱՐԳՍԵԱՆՑ ԵՐԵՄԻԱ. Վրդ., Հայրենասիրութիւն հայոց, Կ. Պոլիս, 1872, էջ 19:

եւ ապագայի կառուցման յարաբերակցումը պահպանողականները դիտում են որպէս ազգի գոյութեան եւ առաջադիմութեան կարեւորագոյն պայման։ Դրանով է բացատրելի այն հանգամանքը, որ պատմութեան նպատակի նրանց սահմանումը («Ո՞ւր կ'երթանք») կապակցում է ազգի պատմական կարգավիճակի ընութագրման անհրաժեշտութեան նրանց գիտակցման հետ։ Ենելով այն հիմնադրոյթից, ըստ որի պատմութիւնը ըմբռնելի է որպէս «այնպիսի ընկերութեան մը կենցաղոյն նկարագիր, որուն խելամտութիւնն օգտական ըլլայ լնդհանուր մարդկութեան», գ. Ճելալեանը պատմութեան մէջ ազգի կեանքը պայմանաւորում է «հայրենական բնիկ կերպարանքի» առկայութեամբ, անհրաժշտութեամբ այն բանի, որպէսպի «ոգի մը հիմքու հիմա սեփական ըլլայ հայ ժողովրդեան»:³² Ազգի պատմական գոյութեան էութիւնը սեփական «կերպարանքը» (ազգային ոգին) ճեւաւորելն է եւ դրա համեմատ պատմական առաքելութեան (մարդկութեան հոգեւոր զարգացմանը նպաստելու) իրականացումը։ Դրա նախապայմանը ազգային կեցութեան հոգեւոր, բանական եւ քաղաքական նախասկզբների միասնութիւնն ապահովող ազգային դաստիարակութիւնն է։

Նման մօտեցումը բխեցւում է հետեւեալ աշխարհայեացքային գիրքորոշումից։ Պատմութեան նպատակը՝ մարդու ազատութեան ձեռք բերումը, հնարաւոր է բարոյական (աստուածային) օրէնքով նախասահմանուած եռակի (առ սեփական անձը, առ ազգը եւ առ Աստուած) պարտականութեան մարդու կատարման պայմանով։ Ընդսմին, այդ պարտականութիւնների կատարման անհրաժեշտութիւնը մարդկային (պատմական) կեցութեան համապարփակ սկզբունք է։ «Մարդկութեան վրայ հաստատուած այս օրէնքներն (պարտականութիւնները - Ռ. Մ.) Յաւիտենականին Աստուծոյ ինքնադրոշմ կնիքներն ըլլալով՝ անշուշտ՝ անեղծ են յաւիտեանս, որոց հպատակող բազմադարեան ազգեր հեղեղի պէս անցեր՝ եւ դեռ ապագաներ ալ պիտի սահին ու անցնին. առանց օրինաց վրայ փոփոխութիւն մըլլալու. եւ չէ թէ միայն ազգեր՝ այլ եւ երկինք եւ երկիր պիտի անցնին, ու

³² Ճելալեան Գ., Ազգային արդի վիճակը պատմութեան առջեւ, «Բազմավէպ», 1863, Փետրուար, էջ 33-35:

տակաւին օրէնքներն՝ օրէնք պիտի մնան»:³³ Նշուած պարտականութիւնները դիտարկուելով փոխկապակցուածութեան մէջ՝ դրանց իրականացումը համարուամ է մարդու կատարելագործման, հետեւապէս՝ նաեւ մարդկութեան երջանկութեան եւ առաջադիմութեան կարեւորագոյն պայման: Ելնելով այն նախադրեալից, որ բնական իրաւունքով մարդուն տրուած ազատութիւնը «կանոնաւորեալ ազատութիւնն է», այսինքն՝ մարդու մէջ ներդրուած բարոյական օրէնքով (արդարութեամբ) սահմանափակուած ազատութիւնը, Աշըխեանցը հաստատում է: «Ընկերութիւնը հաստատուած է միայն ազատութիւնը բոնութեան դեմ պաշտպանելու համար, եւ այս այնչափ ճշմարիտ է, որ ընկերութիւնը միայն ընդհանուր ազատութեան արգելք չեղող անձնական ազատութեան զոհողութիւնը կրնայ պահանջել մեզմէ, ասկէց անդին ի՞նչ որ ընէ, բոնութիւն ըրած կը համարուի»:³⁴

Հասարակական կեցութեան պայմանը, այսպիսով, ոչ թէ անձի (անդամ ոչ անհատի), այլ հասարակութեան ազատութիւնն է: Ընդսմին, վերջինի իրականացումը պայմանաւորուած չէ քաղաքական (գրաւոր) իրաւունքի առկայութեամբ, որի առաքելութիւնը հասարակութեան անվտանգութեան ապահովումն է: Այն ենթադրում է հասարակութեան հոգեւոր «բաղադրիչի» առկայութիւն, ինչը համարաւոր է «ազգային համակեցութեան» (որի առանձնայատկութիւնը, ինչպէս արդէն նշուել է, կրօնական մտածողների համար հոգեւորն է) մէջ. «Եթէ ազգ մը ազատ ըլլայ, սակայն եթէ նոյն ազգին ընկերական կապն ուժգին պնդեալ չըլլայ հաւատենվ, անձնութիւնը, ազգային եւ ընտանեկան ոգուվ, եթէ նոյն ազգին իւրաքանչիւր անհատին վրայ եւ իւրաքանչիւր ընտանեաց մէջ կրօնական եւ փիլիսոփայական անտարբերութիւն նշմարուի, անշուշտ ըլլանմ որ նոյն ազգը կորստեան խորիսրատին մօտեցած է: Այս չարեաց՝ որոնք տգիտութեան անհրաժեշտ արդիւնքն են, դարմանն միայն եւ մի միայն դաստիարակութեան մէջն է...».³⁵ Այս դիրքորոշման մէջ

³³ ԱՇԾԽԵԱՆՑ ԽՈՐԷՆ ԳՐԲ. Վ., ՕՐԵՆՔ, «ՅՈՒՅ» (Արմաշ), 1864, թիւ 4, էջ 74-75:

³⁴ ԱՇԾԽԵԱՆՑ ԽՈՐԷՆ ԳՐԲ. Վ., ԻՐԱՎՈՒԹ անձին, «ՅՈՒՅ» (Արմաշ), 1874,

թիւ 10, էջ 598:

³⁵ ԱՇԾԽԵԱՆՑ ԽՈՐԷՆ ԳՐԲ. Վ., ԻՐԱՎՈՒԹ այլոց, «ՅՈՒՅ» (Արմաշ), 1874, թիւ 12, էջ 720-721:

ներդրում է նաեւ «իրաւունք Աստուծոյ ի վերայ արարածոց իւրոյ եւ պարտք մարդուս առ Արարիչ իւր» սկզբունքը: Բանն այն է, որ ազգի սահմաններում հնարաւոր մարդու վեհացումն Աստծոյ նկատմամբ նրա պարտքի կատարումն է: մարդու առաքելութիւնը Աստծուն պաշտելն է, այսինքն՝ «քարոյական օրինաց հնագանդիլն է»:³⁶

Բարոյական օրէնքի նման մեկնաբանումից բխեցւում է հայրենասիրութեան բնականութեան ըմբռնումը, որը նշանակալի է հետեւեալ մօտեցումներով.

1. Հայրենասիրութիւնը սիրոյ համապարփակ սկզբունքի դրսեւորում է. «... սէր բնութեան Արարչեն կը բղիքի. հայրենասիրութիւն երկնքէն կ'իջնայ եւ սուրբ սրտերու մէջ կը բնակի, եւ աշխարի իւր բոլոր զօրութեամբ եւ բնութեամբ զայն հայրենասիրի սրտէն չեն կարող ջնջել երբեք» (Եղ. Վրդ. Տէր Սարգսեանց):

2. Հայրենասիրութիւնը բնական եւ պատմամշակութային իրողութիւններից բխող զգացում է: Ընդ որում, եթէ բնական իրողութիւնը ներփակում է էթնիկ գործօնով, ապա պատմամշակութայինը՝ ազգային կեցութեան հոգեւոր հէնքն ապահովող գործօններով, այն է՝ «Կրօնենք, Հայրենիք, Ազգային օրէնք, ինքնուրոյն կառավարութիւն եւ լեզու» (Գէորգ Վրդ. Արամեան), «ազգի պատմութիւնը, լեզուն, կրօնը, օրէնքները, երկիրը, վարքն ու քարքը» (Մ. Աղաբեկեան): Մարդու մէջ, սակայն, այս հարթութիւնները միասնաբար են գործում. Մինչդեռ յիշեալ մօտեցումները եղբափակում են Եղ. Վրդ. Տէր Սարգսեանցի հետեւեալ բանաձեւում. «...միայն հայրենասէրն է որ իբրև այր կատարեալ, իւր ազգութիւն նանաչէ, իւր իսկ անձեն սկսելով եւ իւր քուն արմատոյն վրայ ուղիղ խորհրդածելով թէ՝ Հայկ նահապետէն մինչեւ իւր անձին գոյութիւն եւ ծնունդ, յազգէ յազգ, որդիք հարց յաջորդելով ազգայնութեան բարունակի վրայ ինքն եւս իբրև առ մի հաստատուն կայ, եւ թէ Հայկէն՝ մինչեւ ինքն ոչ հեռաւորութիւն կայ եւ ոչ օտարութիւն. այլ մերձաւորութիւն եւ ազգակցութիւն, յորմէ զգայ եւ հաւատայ թէ

³⁶ Տէ՛ս՝ ԱՇԸՆԵՍՆՑ ԽՈՐՀՆ Գրք. Վ., Իրաւունք Աստուծոյ ի վերայ արածոց իւրոյ եւ պարտք մարդոյ առ Արարիչ իւր, «Յոյ» (Արմաց), 1875, թիւ 1, էջ 17:

ինքն արդարեւ նահապետաց պատկերի իսկութիւն կրէ իւր անձին մէջ, նոցա առաքինութիւն իւր սրտի մէջ, նոցա արիւն իւր երակներուն մէջ, նոցա բազութիւն իւր բազկաց մէջ, նոցա հանճար եւ իմաստութիւն իւր ուղեղին մէջ»:³⁷ Հետեւապէս, հայրենասիրութիւնը մարդուն ներյատուկ ինքնաճանաչման, մարդու՝ իր ազգի ճանաչման եւ ազգի ինքնաճանաչման պահանջի կենսագործումն է:

Հայրենասիրութեան նման ըմբոնմամբ է պայմանաւորելի պահանողականների պատմափիլսոփայական հայեցակարգի առանցքային՝ «Հայրենիք» գաղափարի բռվանդակութիւնը, որում տուաննացւում են հետեւեալ շեշտադրումները՝ ա) հայրենիքը «երկրիս բնակութեան վրայ ասոր (ազգի - Ռ. Մ.) բռնած տեղն է» (Ալիշան), բ) հայրենիքը այն երկիրն է, ուր «մեր նախնիք ապրած են եւ ուր կը գտնուին անոնց գերեզմաններն ու ոսկորներն» (Աշխեանց), գ) հայրենիքը այն երկիրն է, «որուն մէջ մեր նախնեաց յիշատակներ, աւանդութիւններ, լեզուն եւ ազգութիւն մեզ կը ներկայացնէ» (Տէր Սարգսեանց): «Հայրենիք» գաղափարն ամփոփում է մայրենի երկրի եւ հոգեւոր հայրենիքի խորհուրդները: «...հոն են հայրենիք՝ ուր որ մեր արենակիցք եւ լեզուակիցք գործեր են. եթէ ծննդեան եւ մահուան՝ դիպուածական եւ կերպով մակամայ յիշատակարանքն իսկ այնքան սիրելի կ'ըլլան, ո՞րքան աւելի բնելի եւ փնտուիլի են կենաց յիշատակարանք՝ ուր ալ որ գործուած ըլլան, եթէ ի սեփական եւ եթէ յօտար երկրի»:³⁸ Այդպէս ընկալուող հայրենիքի խորհրդանիշն է Հայաստանը: Ընդամին, դա բնորոշ է եւ՝ արեւելեան, եւ՝ արեւմտեան հայ կրօնական մտածողներին եւ, անգամ, Միկիթարեաններին, որոնց համար Հայաստանը բուն հայրենիքն էր, իսկ այն երկիրը, որտեղ ապրում եւ գործուած են՝ «երկրորդ հայրենիքը» (Ալիշան): «Հայաստանի օրինեալ ծոցն է մեր խանճարութիքը, նոյն բոլորիս ցանկալի հայրենիքը... այն կիհմայի տակ, այն լերանց բաղցը հովանեաց եւ այն հովտաց ու դաշտաց զովութիւններուն ապաւինելու որ ըլլանք, երկրին կազմութեանն, աշխարհին դրից, օդուն ներգործութեանն, հարց սրբազն ու-

³⁷ Տէր ՍԱՐԳՍԵԱՆՑ Երեմիա Վրդ., Հայրենասիրութիւն հայոց, էջ 18:

³⁸ ԱԼԻՇԱՆ Հ. ՂԵՒՈՒՆԻ, Յուշիկիք Հայրենեաց Հայոց, Հայ. Ա. Ս. Հազար, Վենետիկ, 1869, Նախարան, էջ 6:

կերաց գերեզմանէն խօսած ձայնին եւ քաղաքական յարաբերութեանց ազդեցութեանն համեմատ՝ կը ծնանի ազգային ոգի մը, Հայաստանի ոգին»:³⁹

Պահպանողականների համար հայրենասիրութիւնը «գործուն» զգացում է, քանզի դրա ոգով ազգին դաստիարակելու պարագայում հնարաւոր է դառնուում նրա առաջադիմութիւնն ու բարգաւաճումը, ազգային պատուի մեծացումը։ Միաժամանակ, ելնելով այն նախադրեալներից, որ մարդուն մարդկութեան հետ կապող օղակն ազգն է, եւ մարդու մէջ մարդկայինի ապահովման միջոցը՝ հայրենասիրութիւնը, պահպանողականներն այն յարաբերակցում են աշխարհաքաղաքացիութեան հետ։ Այսպէս, Սարդսեանցը հաստատում է, որ մարդու Աստծուն մօտալուս լինելը նպաստում է ինչպէս հայրենասիրութեան, այնպէս էլ եղբայրութեան ու մարդասիրութեան գրսեւորմանը, այդ իսկ պատճառով, ստոյիկները՝ «մերժելով ցեղասպանութիւնն եւ ազգայնութեան պատմութիւն»՝ վարդկայնութիւնը ապահովելու նկատառումով, «մարդկութեան սահմանից լուրս եկան»։ Ալիշանը, իր հերթին, գտնում է, որ մարդասիրութիւնը, ինչպէս եւ ազգասիրութիւնը, մարդկային բնութեամբ է պայմանաւորուած՝ այն տարբերութեամբ միայն, որ մարդասիրութիւնը «ընդհանուր պատուէր է», իսկ ազգասիրութիւնը՝ «մասնաւոր պատուէր»։ «Մարդասիրութիւնը կը սորվեցնէ զամէն մարդիկ սիրել, վասնզի մեզի նման են, ազգասիրութիւնը զազգայինները աւելի սիրել կը սորվեցնէ, վասնզի աւելի նման են մեզի։ Ուրեմն մարդասիրութիւնը աւելի կը հաստատէ զազգասիրութիւնը, քան թէ կը վերցնէ։ Ինչուան որ ծընողքնիս չսիրենք, չենք կրնար ազգականնիս ալ սիրել, անկէ ալ սէրը կ'անցնի խնամիններու եւ դրացիններու, այսպէս աստիճան եւ կարգ կայ մեր սրտին թերմանը։ Մեր ընտանիքը եւ բոլոր մարդկութիւնը սիրելու մէջ ալ մէկ աստիճան մը կայ, որ է ազգը։ Ուրեմն թէ որ մարդասիրութիւնը պարտք է, եւս առաւել եւ մօտիկ պարտք է ազգասիրութիւնը».⁴⁰

Ալիշանի ուղենչած գիծը շարունակում է Բ. Աթամանեանցը։ Կեանքի մէջ ներգրելով բնութիւն-մարդ-հասարակութիւն (ազգային)-մարդկութիւն իրողութիւնները, նա պնդում է, որ ինչ-

³⁹ ՃԵԼԱԼԵԱՆ Գ., Ազգային արդի վիճակը պատմութեան առջեւ, էջ 33-34:

⁴⁰ ԱԼԻՇԱՆ Հ. ՂԵՒՈՆԴ, Ազգասիրութիւն, Երևան, 1981, էջ 178:

քան էլ կատարեալ լինի մարդու ներքին կեանքը, այնուամենաց նիւ, այն թերի է, եթէ չի նպաստում հասարակութեան եւ մարդկութեան խնդիրների կենսագործմանը: «Կատարեալ եւ առողջ բնութեան տէր մարդը հայրենեաց բաղդը իր սիրտին մէջ կը կրէ: Իւրաքանչիւր ազնիւ անձն լաւ կը նանչնայ, որ հայրենիքը իր հետ հարազատութեան արենակցութեան կապով կապուած է»: Միաժամանակ, սէրն առ հայրենիք «պէտք է որ ծագի ելլէ սէրէն, որ առ մարդկութիւն, որպէս մասնաւորը ընդհանուրէն: Հայրենիք սիրելը փափառումն պիտի ըլլայ, որ մարդկութեան գաղափարը անոր մէջ իրազործութիւն (օսութեալութեան) ունենայ, եւ այս բանի մէջ գլուխ ելլելու ջանք»:⁴¹ Նման պնդումից մտածողն անում է երկու հետեւութիւն՝ ա) հայրենասիրութիւնը պէտք է իր մէջ զուգորդի «մարդու» եւ «քաղաքացու»՝ մարդու դրսեւորումները («Քաղաքացին միանգամայն պէտք է որ եւ մարդ ըլլայ, եւ մարդը՝ քաղաքացի»): Հակառակ պարագայում հայրենասիրութիւնը ոչ միայն չի նպաստում մարդկայնութեան գաղափարի կենսագործմանը, այլ ընդհակառակը, արտացոլում է մարդու հոգեւոր անկատարելութիւնը, բ) սիրելու՝ մարդու կարողութիւնը հոգեւոր է ըստ էութեան, ուստի՝ սէրն առ Հայրենիք չի կարող պայմանաւորուել Հայրենիքի զարգացմամբ: Միաժամանակ, հայրենասիրական զգացումը զարգանալու եւ կատարելագործուելու միտումն ունի, որի վերջին «կայանը» մարդասիրութիւնն է:

«Հայրենասիրութիւն-աշխարհաքաղաքացիութիւն» յարաբերակցութիւնը, ըստ էութեան, ներգրածում՝ է որպէս մարդու բարոյական կատարելագործման շարժընթաց ընկալուող ազգային եւ համամարդկային առաջադիմութեան՝ համատեքստում, որտեղ ազգասիրութիւնը ներկայացում է որպէս համամարդկայինի հիմք եւ, միաժամանակ, վերջինի արտայայտման անհրաժեշտ ձեւ: Նման մօտեցման հիմքում ընկած է աշխարհայեացքային հետեւեալ դիրքորոշումը. պատմութեան իմաստն ու արդարացումը պատմութեան ներքին, ստեղծագործ միտումներն ու ուժերն են եւ ոչ թէ պատմական ընթացքի անդէմ արդիւնքները (թէկուզ եւ հասարակութեան բարգաւաճման եւ հասարակական բարօրութեան ա-

⁴¹ ԱԹԱՄԱՆՆԵԱՆՑ Բ., Բանաստեղծութեան վրայ, «Կռունկ հայոց աշխարհի», 1861, թիւ ԺԱ, էջ 824:

պահովման իմաստով): Դրանով է բացատրելի պատմութեան մէջ «ազգային նախասկզբի» հաստատման պահպանողականների հայեցողութեանը բնորոշ միտումը: Ազգային նախասկիզբը մարդկային հոգեւորի բովանդակային դրսեւորումն է, որն ամփոփելի է «մարդկայնութիւն» սկզբունքով: Այն բնութագրելի է կեցութեան անհատականացման մերժմամբ եւ ընդհանուր բարօրութեան կողմնորոշմամբ՝ հասարակական համակեցութեան ներդաշնակեցման ձգտմամբ: Մարդկային կեանքի լիարժէքութեան բացարձակ չափանիշի՝ հոգեւորի խորքային հարթութիւնը բարոյականութիւնն է, որի «վերջին նեցուկը» կրօնն է: Միւս կողմից, մարդկայնութեան իրականացման հիմքը եւ «բնական ձեւը» ազգութիւնն է: Ուստի հասարակութիւնը ոչ թէ «անդէմ» (գուտ ձեւական) կարգաւորիչների՝ իրաւունքի եւ էթիկայի վրայ հիմնուած մարդկային համակեցութիւնն է, այլ պատմականորէն ձեւաւորուած հոգեւոր աւանդոյթների հէնքի վրայ՝ ազգային համակեցութիւնը: «Մարդկասարակութիւն-ազգ-մարդկայնութիւն» ուրուագծուող շաղկապման մէջ մարդը դիտելի է որպէս նախադրեալ, մարդկայնութիւնը՝ մարդու պատմական առաքելութեան իրականացում, իսկ հասարակութիւնը՝ ազգային կեցութեան մէջ ներդրուած եւ դրանով պայմանաւորուած մարդկանց համակեցութիւն: Ընդսմին, ազգային սկզբունքը լրացւում է քաղաքական սկզբունքով. պետութեան (ազգի) հիմքը «ինքնազոյութեան եւ ինքնահաստատութեան» գրաւականի՝ ազգութեան պահպանումը, հնարաւոր է նախ կրօնի միջոցով:

Հայրենասիրութեան գաղափարը, այսպիսով, հայ պահպանողական պատմափիլստոփայութեան կարեւորագոյն գաղափարն է, որում ներգրաւում է պատմութեան իմաստի հիմնախնդրին առընչուող պատմափիլստոփայութեան գոյաբանական եւ իմացաբանական ինդրակարգը: Հետեւապէս, հայրենասիրութեան գաղափարը սահմանելի է որպէս ազգային կեցութեան հոգեւոր նախասկիզբ եւ ազգի կենսագործունէութեան գերագոյն արժէք:

Առաջադիմութեան պահպանողականների ըմբռնումը յանգեցում է ազգութեան (ազգային ինքնութեան) պահպանման անհրաժեշտութեան հաստատմանը: Առաջադիմութեան գաղափարը գաղափարական այն հէնքն է, որի միջոցով բացայացւում է համամարդկային պատմութեան տեսանկիւնից ազգային կեցութեան պատմական չափումը, համապարփակ իմաստը, դրանով իսկ նաեւ սահ-

մանւում է նրա տեղն ու դերը ազգերի ընկերութեան մէջ: Այս տեսանկիւնից հայ կրօնական պատմափիլիսոփայութիւնը բնութագրելի է որպէս հակազդում եւրոպական (ժամանակային կապն ընդհատող «Հակասաւանդական») նախասկզբին՝ ազգային-մշակութային (ժամանակների կապն ապահովող «աւանդական») նախասկզբի հաստատմամբ: Համապատասխանաբար, ազգի հոգեւոր (կրօնական) փորձից ելնող ազգային-մշակութային աւանդոյթները դիտելի են որպէս գերագոյն արժեք, հետեւաբար՝ նաեւ մարդու եւ հասարակութեան լիարժէք կեանքի անհրաժեշտ տարր: Հէնց սեփական հոգեւորով, մշակոյթով ազգի «ներփակուածութիւնն» է հնարաւոր դարձնում ազգի ինքնութեան (ինչը մշակութային չափանիշ է) պահպանումը եւ, միաժամանակ, նրա արձագանգումը համամարդկային մշակոյթին: Հետեւաբար, ազգային-մշակութային աւանդոյթների նկատմամբ պահպանողականների դրսեւորած վերաբերմունքը (ազգի լիարիւն գոյութեան եւ պատմական հեռանկարի ապահովման գործընթացում դրանց նշանակալիութեան յատուկ շեշտադրումը) դիտելի է որպէս ժթ. դ. հայ պատմափիլիսոփայութեան մէջ լուսաւորական եւ պահպանողական հայեցակարգերի առանձնացման սահմանադիծ եւ որոշակի գաղափարական եւ գաղափարախօսական դիմակայութեան նախապատճառ: Լուսաւորիչները, ըստ էութեան, առաջնորդուում էին նոր ժամանակի եւրոպական հասարակական եւ քաղաքական գաղափարներով եւ փորձում պատուաստել դրանք ազգային-մշակութային աւանդոյթի վրայ: Պահպանողականները, ընդհակառակը, ձգտում էին զարգացնել ազգային-մշակութային աւանդոյթները ազգային կեցութեան նոր պայմանների, ինչպէս նաեւ ազգային ոգու եւ ազգային գերակայութիւնների համեմատ:

**Armenian History and Philosophy:
An Understanding of the Mystery of Historical Existence
of the Armenian Nation in the 19th Century
(Methodological Aspects)
(summary)**

Rima Miroumian

This article, for the first time, proposes a philosophical analysis of the title subject.

The author presents the model of the 19th century Armenian intelligentsia, where by converging the ideas of "progress-morality-individual (man, nation)" and "freedom-justice-philanthropy" the following is established: through the concept of progress, religious thinkers manifest the historical measure and comprehensive meaning of national genesis from the point of view of universal history, while, at the same time, outlining the Armenian nation's place and friendship roles with other nations. Armenian religious history and philosophy differs from the European principle of "anti-traditionalism" that disrupts chronological ties, thus, establishing a national-cultural principle which is rather "traditional" and preserving of chronological ties.